

միս, եւ խռովայող աղաղակներ հանողներն ալ 15էն 30 անգամ օր բանտարկութեան դատաւարարեց :

Մարտէսէն իսկ խմբագիր Պ. Յովսէփէն որ վերջէն Նուարի սպանութեան ժամանակ քովը գտնուած էր, փախչելով վերջին խռովութեանց պատճառաւ բանտարկուած ըլլալով: Պ. Լ. Օլիփէի հրամանաւ արձակուեցաւ, որպէս զի ինքն Պոնտարկութի վերաբերեալ դատաւարարին մէջ, ուր ինքն ալ կարեւոր դեր մ'ունի, մարին աղաւթութիւնը կարենայ կատարելապէս պահել:

ՀԱՌԱՅՈՒՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաչիկի թիւ 28 փետր.

Գերակայ ժողովը Միտիքի նախնային կողմէն սեւեռութիւն անդամ մ'ընդունեց:

Պէրլին 1 մարտ.

Երեսփոխանաց ժողովը մահուան պատիւը վերցնելու վճիռ տուաւ՝ առանց մըտիկ ընելու: Պ. Պիտարքի ընդդիմութիւնը:

Փարիզ 1 մարտ.

Հոլմէն կը հեռագրեն թէ Պապը մեծագործ կերպի անտախտականութեան վարդապետութիւնն ընդհանրական ժողովին ընդունել տալու, բայց Պապիկոյ եւ Գերմանիոյ եպիսկոպոսներէն շատեր կընդդիմանան:

Պուրէշ 2 մարտ.

Խորհրդարանը Բուզա իշխանին (երեսփոխան), ընտրութիւնը կ'ստուգէ:

ՅՕՆՏՈ

3 Մարտ

Օսմ. Գոնա- Խոնորա 43,1 / 4 - 43,1 / 10
» » Փարիզ 46,10 - 46,05
» Փոխ 1865
» » Նոր 312,25

Աստուծոյ Հեռագիր.

Լիւթերու 3 Մարտ

Բամպակ, Մ. Ն. Օ. 11:1/2
Ծախուած 10000 հաւ.
Յորին խիստ հանգարտ-դործ քիչ
Նոյնպէս քորին Նոյն գին
Կարի » »

Ատանա 2

Բամպակ, կիջնէ, 43 դ. 4 օրան. լիւր 104

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՅՈՒՆ			
ԵՍԱՀԱՆԸ ՈՒՍՏՈՒՄԻՆ			
20	»	ուրաթի առաւօտ	
	»	բացուեցաւ	50 35
	»	վար գին	50 30
21	»	վար գին	54 6
	»	իրիկան դոցուեցաւ	15 3
24	»	չարաթ առաւօտ	
	»	բացուեցաւ	50 38
	»	վար գին	50 35
	»	կէս օր դոցուեցաւ	54 3

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Ռուսներէն հեռագրով լուր կուտան թէ Դանուբի վրայ սառեալը լուծուելով իջնել սկսել են, եւ կը յաւասցուի որ քանի մ'օրէն սառ չմնար:

Կրտսի թէ քաղաքացոյց Պատերազմին վրայ Ս. Պապին կողմէն եղած բռնութիւնները կաթողիկոսէրութիւններէն ոմանց ուշադրութիւնը գրաւելով, իրենց Հռոմ մտնելով զեպարտներուն միջոցաւ դիտողութիւններ ուղղած են պապական արքունեայ:

Հայազգի արեւելեան կաթողիկոսներն ալ շարժուաւ Բ. Դրան աղերսագիր մը մատուցանելով խնդրելին որ կայսերական կառավարութիւնն իր պաշտպանութեան ներքեւ առնուէր ռոմի գնաւորը արեւելեան եպիսկոպոսները, եւ անոնց անձնական ապահովութեան մասին երաշխաւորութիւն ուղէ պապական իշխանութիւնէն:

Բարձր. Մեծ եպարքոսն այս խնդրագիրն ընդունելով Միտիքի կարգաւորին հեռագրով մը զրկեց վերջիշեալ մտքը:

Կայսերական կառավարութիւնը Զերկորդ կարգի պաշտօնատարութեան

ատիւնն չորհրդեց ազգային Պատրիարքարանի դարաւ, քէհեապի Մեծ. Սաքայեան Ալիքոսն էֆէնտիին:

ԱԶԳԱՅԻՆ

ՄԱՅՐ ԱՌՈՒՅՑ ԻՐԱՆԻՆԵՐԵՐԸ

Ամենայն Հայոց վեհ. Կաթողիկոսը վերջին օրերս երեսփոխանական ժողովը եւ Ս. Պատրիարք հօր ուղղած կոնգրէսներուն մէջ Մայր Աթոռոյ իրաւանց պահպանութեան վերահասանձակեցողութիւնն ցուցնելով՝ Նոյն մասը յորդորներ ու պատուէրներ ալ կուտայ. եւ ինչ որ Նորին Վեհափառութիւնն իր Կ. Պոլսոյ Պատրիարքութեան ժամանակ չէր կրցած կամ չէր ուզած ընել, Ս. Պատրիարքէն կը պահանջէ որ ընէ:

Կերեւի թէ վեհ. Հայրապետը սուտ կամ ըսու տեղեկութեանց դիւրարար հուսաւ ընծայելով կարծիք է թէ Մայր Աթոռոյ իրաւանց այն միջնացորդը՝ զոր Թուրքիոյ Հայ ազգը մինչեւ ցարդ երկիւղած ինամով պահպանած է, այս օրերս կորստեան վիճանի մէջ ինկած ըլլայ:

Կը լիւթանք մայր հոգիէ Նորին Աստուածարեալ Երեսփոխան թէ այնպիսի վտանգ մը բնաւ չկայ այս կողմէն: Թուրքիոյ Հայ ազգը ոչ միայն արամաղիր չէ Մայր աթոռոյ ամենափոքր իրաւունքը զահելու, այլ Նոյն իսկ նախորդ կաթողիկոսաց անհոգութեամբ (չընելու աւելի) դադարած բռնահարստած կամ օտար ձեռքէ գրաւուած իրաւունքները կենդանացնելու կամ վերստին ձեռք բերելու կը փափաքի եւ կը ջանայ:

Այո, Հայաստանեայց եկեղեցին կենսական իրաւունքներ ունի այս օրուան օրս բռնաւորուած, եւ օտար ձեռքերէ գրաւուած, բայց ոչ Թուրքիոյ մէջ: Գոմանեան ազատամիտ կառավարութիւնը միշտ յորդած է եւ կը յորդէ մեր ազգային կրօնական իրաւունքները, եւ կատարեալ աղաւթութիւն չորհած է մեզ զանոնք անխափան դործադրելու:

Ո՛ր են ուրեմն մեր բռնաբարեալ կամ գրաւեալ իրաւունքները, եւ ո՞վ է զանոնք գրաւողը:

Այս հարցման պատասխանը տալու հարկ չկայ. ամեն մարդ գիտէ իր ցաւինք միայն որ վեհ. Կաթողիկոսը, ամենայն Հայոց հայրապետական օթոն վաղեմի նախնական իրաւանց աւանդապահը, փոխանակ իր աչքին առջեւ, իր շուրջը, իր վրայ, կեցած իրական բռնաբարութիւնները նկատելու, փոխանակ ազգին դարաւոր իրաւանց վրայ ծանրացած օտար ձեռքը տեսնելու, երեսփոխանական վտանգներու վրայ կը դարձնէ իր ուշադրութիւնը, փոխանակ ազգին իմէ պատած, իր վրայ պարզ գրած եւ իր ալ երդմամբ խոտաւած ազգային ամենախորեւոր եւ կենսական իրաւանց վերահասանձակեցողութեան տեսիլը տալու, որուն չորս տարիէ ի վեր Ս. Պապը կը պահուէ, Մայր աթոռոյ իրաւանց պահպանութիւնն կը պահանջէ Թուրքիոյ Հայոց երեսփոխանութիւնէն եւ Պատրիարքէն. այն երեսփոխանութիւնէն, որ անկէջ հինգ տարի առաջ, նոր կաթողիկոսի ընտրութեան առթիւ, Մայր աթոռոյ բռնաբարեալ իրաւունքները կենդանացնելու համար այնչափ յուղեցաւ, տընեցաւ, աշխատեցաւ:

Վեհափառ Հայրապետը չ'կրնար մտաւած ըլլալ անշուշտ իր ընտրութեան միջոցին անցած նշանաւոր անցքերը, ընդհանուր ժողովը մէջ յուղուած ծանր փնտրանքութիւնները, բնութարարական իրաւունքները, չորս եւ պիտոյնքներէն եւ չորս աշխարհական

ներէ՝ կարմուած Կաթողիկոսական յանձնաժողովին տեղեկագիրը, երեսփոխանութեան ըրած որոշումը, իւր վեհափառութեան եղած առաջարկութիւնները, մատուցուած ուղեբժշկերը, բերայի եկեղեցոյն մէջ ըրած հանդիսար երգումը, որով խոտաւած Հայաստանեայց եկեղեցոյ կարգացեալ ամենաթափանց ազգապիկն եւ ազգային իրաւանց բռնաբարութիւնն անուն օրինադիր ըմբռնելու Մայր աթոռոյ հինաւանդ իրաւունքները, որք Հայաստանեայց եկեղեցոյն եւ ընդհանուր ազգին իրաւունքներն են, ամբողջապէս վերահաստատել:

Այս խոտաւածները մտաւած չէ անշուշտ վեհ. Հայրապետը: Բայց ո՞ր մտաւած: Ե՛րբ պիտի կատարուին, Ե՛րբ պիտի լսէ ազգն իր դարաւոր կենսական իրաւանց վերահաստատութեան ցանկալի եւ ամենակարեւոր լուրը. ե՛րբ ամենայն Հայոց հայրապետն իր հոգեւորական անկախ իրաւասութիւնը պիտի դանէ եւ Ռուսիոյ կառավարարն ըլլալէ պիտի դադրի իր հայրապետական իշխանութեան մէջ: Ե՛րբ Հայաստանեայց եկեղեցոյ կրօնական բարձրագոյն ատենին՝ այն է Սինոդին անդամներն ընդհանուր ազգէն պիտի ընտրուին եւ ոչ Ռուսիոյ կառավարութիւնէն. ե՛րբ ազգն իր եկեղեցոյ կառավարութեան կանոնն իրմէ ընտրեալներու ձեռք խմբագրուած եւ գործադրուած պիտի տեսնէ: Ե՛րբ պիտի վերայ Հայոց եկեղեցական Սինոդին մէջէն Ռուսական Պրիւրոքը, Ե՛րբ պիտի դադրի Ռուսական ազգեցութիւնն ու ներշնչութիւնը Հայաստանեայց եկեղեցոյ կառավարութեան մէջէն: Վերջապէս ե՛րբ Մայր աթոռոյ կենսական իրաւունքները, Հայաստանեայց եկեղեցոյն եւ ազգին նախնական իրաւունքները Ռուսական իրաւունքներ ըլլալէ՝ պիտի դադրին, եւ Ս. Գրիգոր Բուսուրջի յաջորդը՝ իր հոգեւորական ազատ եւ անկախ իրաւասութեամբ ամենայն Հայոց ճշմարիտ եւ ոչ անուանական Կաթողիկոսութիւնը պիտի վարէ:

Ահա այս հարցումները կուգան բնականաբար մեր միտքը վեհ. հօր կանգ առնելուն մէջ յեղեղուած Մայր Աթոռ Սուրբ Եղեշի կարգաւոր, որ իր ստորագրութեան զրկուած լոկ անուն մ'է այսօրուան օրս, բայց ազգն անոր իրականաբար կ'ապրէ քանի քաղաքի ի վեր եւ մինչեւ այսօր դեռ ամենախորք մէջ նշանը տեսած չէ: Ի՞նչ է արդեօք այս անգործութիւնն պատճառը. ինչո՞ւ ազգին այնչափ միահամուռ եւ անհոգ լընդրած վաղեմի կրօնական ճիւղաւորներն իրեն չ'են դառնար, ի՞նչ էին ուրեմն այն ապահովութիւնները որ կը արուէին այն ժամանակ, թէ Ռուսիոյ կառավարութիւնը պատրաստ է վեհ. Կաթողիկոսին միջոցաւ առաջարկութիւնք ինչ իրենց ընդունելու եւ Հայաստանեայց հայրապետութեան հինաւանդ իրաւունքներն իրեն վերադարձնելու, միայն թէ Կաթողիկոսին ընտրութիւնը կատարուի:

Այն խոտաւածները, այն ապահովութիւնները կեղծ էին, բայց վեհ. Կաթողիկոսին եկեղեցոյն մէջ տուած հանգիստը խոտաւած, այն ալ կեղծ կրնայ ըլլալ. քանի լիցի:

Ահա այն խոտաւածը կը յիշեցնէր խոնարհարար մեր վեհ. Հայրապետին, յուսալով որ Նորին Բարձր Սրբազանութիւնը Մայր աթոռոյ իրաւանց մըտաւածին բռնաբարութիւնը թողնելով, իրական բռնաբարութեան դարմանը տանելու կը փութայ:

Այս կ'ապրէ ազգը վեհափառ Գեորգ Գ. Սրբազան Կաթողիկոսէն:

* Որք մէկն ալ լրագրոյս խմբագիր անօրէն էր:

Ազգային Պատրիարքարանէն հեռուեալ պաշտօնական տեղեկութիւնը հաղորդուած է մեզ ի հրատարակութիւն:

«Ազգային վարչութեան կրօնական եւ քաղաքական ժողովը ընտրութիւնն արդէն վերջացած եւ անոր արդիւնքը Ամեն. Ս. Պատրիարք հօր կողմէն յայտարարուի մը Բ. Դրան հաղորդուած ըլլալով, այս անգամ Բ. Դրանէն եկած հրամանագրով մը հաստատուեցան նորընտիր ժողովականք իրենց պաշտօնին մէջ:

Ահա անոնք ժողովականաց ցուցակը.

Ամեն. Կրօնական Ժողովը

1. Գեր. Յովհաննէս Եպիս. Սէթեան
2. " Սիմէոն " Սէֆէրեան
3. " Ներսէս " Վարժապետեան
4. " Կարապետ վարդ. Պատր. փոխ.
5. " Գեորգ առաք. քահ. Խաչատրեան
6. " Արիստակէս " Սամաթիոյ

Ամեն. Գաղաթեան Ժողովը

1. Վսեմ. Ս. Ապր. Էֆէնտի
2. " Յակոբ Էֆ. Կորստուհեան
3. Մեծ. Տիգրան " Երեսփոխան
4. " Տօքթոր Ռաֆայէլեան Էֆ.
5. " Յակոբ Էֆ. Յրէնեան
6. " Գեորգ " Մկրտիչեան

20 փետրւար 1870

1. Պատրիարքարանի Հայոց

Կ. Պոլս

Կը լսենք թէ Անտոնեան միաբնութեան անդամ վեր. Լեֆիէնտան Գրիգոր վարդապետը, որ նախկին Տեղապահ Բարսեղ Գերասիմովի հետ Հռոմ դաւած էր, հին կախակայութիւնէ անցեալները մայրաքաղաքի մէջ հրատարակած հարցաւորատարանք տեղափոխուեցաւ. բայց այս արդիւնքը մոտիկ չընելով Անտոնեանց վանքին մէջ պատարագ ըրած ըլլալուն համար Բարսեղեան առջեւ դատի կոչուելէ:

Ասոր վրայ Գրիգոր վարդապետը Հռոմէն անցաւ ըլլալով, Բարսեղեան ապա հեռագրուել է որ եթէ Կ. Պոլս եկած է, զայն բռնել տալով դարձեալ Հռոմ վրիժէ:

Ռուսի Գրիգոր վարդապետին բազմաթիւ բարեկամներն ու ծանօթներն իրաւաբ. մատաւանութեան մէջ կ'իշխանան վախճալով որ Հռոմ դայն անհետացած եւ վերջն ալ փնտաւելու եւ լսած չ'ըլլայ, ինչպէս որ Հռոմի պատմութեան մէջ օրինակներ կան, բայց ներկայ դարու մէջ անհաստատի կը թուին:

ՀԱՅԿԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻ

ՆԱՄԱԿ:

18 փետրւար

Աղիւս Մարտի.

Աղիւս անեցայ անգամ մը իզմիրի ազգային գործոց եւ վարձարանաց ու զօրմ վիճակի նկարագրելու եւ կըմբռնեմ թէ ի՞նչ մեծ մարմնը պաշտպան զէնք երբ անոր անցեալին այս տիտոր հակապատիկը նշմարեցի:

Դժբաղդաբար ի լուսնի փոխութիւն մը չտեսնելով ցարդ. Աղիւսին առժամանակեայ Յանձնաժողովը թէ եւ կը ջանայ վերահաս ազգեղբարմանը հանդիսակցութեան մը արդիւնքով, եւ ինչպէս գիտէք յայտարարութեամբ ազգ. առնելով թէ վարձարանները անհետացան եւ քրեմէ քոյ:

* Գեր. Ներսէս եպիսկոպոսի հրամարակներ չէ ընդունած Ս. Հայրիկը. Ե. Խ.

Տէր

Տարւոյն սկիզբները քաղաքին մէջ թէեւ աղքատիքն անհատայն տարածախնութիւններ կային, փնաք երկրից, վերջին օրերուն մէջ այն զրոյցներն անհետած եւ աղքատիքն զորները բաւական յաջող ճամբու մէջ մտած են թաղ. խորհրդոյ նորընտիր երիտասարդ անդամոց խաղաղասէր ջանքերը:

Ուսումնական խորհրդոյ անդամոց մեծ մասը, եւ թաղ. խորհրդէն երեք անձինք հրաժարական տուած ըլլալով, երկու խորհրդոց միացած անդամք միանալով թաղ. խորհրդոց պահանջները լրացուցին, եւ Ուսումն. խորհուրդը բոլորովին լուծելով միայն երեք երիտասարդէ՝ Ուսումն. հոգաբարձութիւն մը հաստատեցին Պատրիարքական փոխանորդ Ս. հօր նախագահութեամբ:

Նախորդ թաղ. խորհուրդները, որ միշտ աղքատին շահ մը չէր բերող անհատական վեճերով ու դատաւարական խնդիրներով կ'ընթացէին, ուրախ ենք որ այդ խորհուրդի թաղական խորհուրդին իր նախորդաց աղքատներն ընթացքէն խորշնու աղքատին կենսատու խնդիրներով միայն կըբաղէր, որոնց զլիսաւորն է գարնոցը:

Գարնոցը՝ որ քանի մ'օր առաջ Գրգռէն եւ թաղ. խորհրդոց մէջ եւ մէկ քանիին հրաժարականներն պատճառ եղած էր, ուսումնական խորհուրդին կըսեմ որ վերջին նոր կարգադրութեամբ մը թէ նիւթագէտ եւ թէ բարոյագէտ յառաջդիմութեան ճամբան մտած է. գարնոցին ներքին սեպտեմբերը հրաժարող Արիստակէս վարդապետին յանձնուելուն համար Տնօրէն դասատու թիւրեաքեան էֆէնտին հրաժարական տուած ըլլալով՝ նորա անդ քաղաքին հեռագրատան գաղղիներէն մասին գործակալ Մ. Թիցցոն գաղղ. լեզուի եւ Սեֆարայի գլխաւոր բոնուելով տարեկան 42,000 ղշ ծախք ունեցող գարնոցին արդի ընթացքով 30,000 ղշ կ'իջնայ առանց ուսում մը պահելու. որով յոսանի է որ աղքատին հասոյթէն մաս մը տարուէ տարի պարտքի տրուելով երեք տարեկան աղքատին պարտքը բոլորովին վերցուն:

Միայն թէ, քանի մը հարուստներ թիւրեաքեան էֆէնտին քաջախելութիւն տալով մասնաւոր գարնոց մը բանալու պատճառ եղան, ուր սոյսօր տասնէն աւելի ան չակերտք կը յաճախեն:

... խմբագիր.

Աղղ. հիւանդանոցի Հոգաբարձութիւնն կը խնդրէ որ Չեր պատուական լրագրոյն միջոցաւ հիւանդանոցի խոցալեաց Յուն վար մամոյ մէջ նուէր հնորհող Մեծապատիւ անձանց հրապարակական հնորհակալութիւն յայտնել բարեհաճիք:

Մեծ. կիւլլէնիկեան Մ. Սերորէ եւ

Մ. Աղղայնէ մը 598

Տիրապետական կարգաւեա

աղղայնէ 40

Թուրքական Յարու-

թիւն աղղայնէ 107

Կոչկալար Աստուր " 21

Միւրդեան Զաքար " 21

Նիկողոսեան Գեորգ " 51/4

Բէօլէեան կարապետ " 51/4

Խաչիկեան Համբար " 84

Մարիոնեա Սոյն տիկինէ 53

Մեծ. Աղղայնէ մը աղղայն 5

Սիւրի Հիւանդանոցի աղղայն

իններէ գուրգայ զարդ 50

Ուսումնական Գեորգ աղղայն

(Ամասիացի) Գեորգ տրոմ 100

Հոգաբարձութիւնն մասնաւորապէս հնորհակալ է նաեւ մեծապատիւ փանոսեան Գեորգ աղղայն, որ աղղապարար չորս հարիւր թիւայ բրինձ նուիրել եւ հիւանդանոցի կարօտելոյ օրոտուելու օրհնութիւնները վայելցնէ:

1870 փետր. 18 Առ. Զ. Գ. Աղղ. Զիւր խառ. Թ. 44 Ընդհանրոյ գրասեն. հիւան. (ԳԻԶ)

օրէ շտապով տեսնուելու բաղաւորութիւնը ունենանք:

Ի զիմաց Բնկ. Տեսուչ Ժողովոյ Գանձապետ Ատենադպիր Ատենադպետ Ս. Գեորգեան Գ. Ուրտեան Կ. Գեորգեան

... խմբագիր. Մատիւ լրագրոյ.

Երբ տղաւորութեան միջապատ վարաշարը ցրուած մեկնեցաւ, այնուհետեւ սկսած գիտութեան կարեւորութեան զգացումը անդի ունենալ եւ լուսաւորութեան ճանաչողութիւնը փայլել. որով իւրաքանչիւր անհատն ալ նոր ոգի եւ նոր ազգասիրական եռանդ մը ստացաւ, եւ հետզհետէ գարնոցներ բանալով, ուսման լայնածիղ ասպարէզին մէջ յառաջ կընթանայ. եւ հիմա գրեթէ Հայաստանի խորշերը ուր տեղ հայութիւն կայ, հոն սկսած է գիտութիւն աղքատներէն ծաղկել, եւ օր ըստ օրէ յառաջադիմել:

Կարապետական հայադպր. երբ Գեր. Գրիգորիս Ժ. վարդապետին նման անձնուէր հովիւ մ'ունեցան, նորա անխնայ հսկողութեամբ սկսան ուսմանը տարածելու եւ գարնոցներ յառաջ քշելու զորն ալ ամեն ջանքերը՝ որոնց իրենց կորը կը տանէր. նաեւ իրական սեպտեմբեր Գառնութեան կարեւորութիւնը զգալով զգարոց մընալ պատրաստեցին, որ հիմա կը գաւառաբարկուին քառասունէ չափ աղղութեամբ:

Մեք Մեքուրեան Թաղապետին անդամներն. ուրախութեամբ սրտի կը ծանուցանենք ձեր աղքատներ խմբագրութեան, որ քաղաքին մէջ յիշեալ հովիւ յորդորանք մամոյ կիրակնօրեայ գարնոց մը բացելը ընդ աշխատութեամբ գարնոցին հայկաբանութեան դասատու Գրիգոր պատուելոյ Ստրոմնեան Բաղդէնցոյ Որ աղղայնէ սիրտ Կարսի անգլ. աստուարեանի եւ գաղթական ժողովրդոց մէջ այս աղղապետանօրէնութիւնները տեսնելով չիփութար լեզուութեամբ սրտի վարձատրել սկզբնապատճառ եղող անձինքը: Ո՞վ կրնայ միտել թէ Կարս՝ որ այս միջոցներս սկսած է բարեկիրթ քաղաքաց կարգին մէջ տեղ մը բռնել, իրեն երկուսու գարնոցներուն հնորհակալ. Ե. մեք աներկապ համարուած ենք ասոր, եւ մեծամեծ յոյսեր կը տածենք սրտերնուս մէջ որ անոնց շարունակութեամբ կարող պիտի ըլլայ աղղայն սրտերնը իր բարոյական լուսաւորութեամբ, եւ ուսման մէջ յառաջադիմելու:

Որոյ յարատեւութեան նպատակն է երկինք:

Գոհ ենք նաեւ քաղաքին Մեծ. Ժողովական իշխաններէն, որոնք Գեր. Արքեպիսկոպոսի աղղապետական աշխատութիւնները եւ անձնական արժանիքը նկատելով, բարեհաճեցան աղղապետի մը ուղղել առ Ամենապատիւ Պ. Արքեպիսկոպոս Հայրիկը. որպէս զի հնորհ ընելով Նորին գերապատուութեան Ստալեկան Ս. աստիճանը ընդունելու վկայական մը հնորհէ. փասն զի անձնութեամբ սրտի կը բաղձան բոլոր վիճակայինք տեսնել զիրենց օրգանէր Ս. Չարը յիսկապետական աստիճան վերացեալ. անտարակոյս Ամեն. Ս. Հայրիկն ալ չպիտի թողու զանոնք հետեւաբար կը զմեզ արտմութեան մէջ:

Ասիկէ քանի մը ամիս առաջ երկու հայ բողոքականներ քաղաքս եկած էին իրենց մտաց նպատակը գործադրելու, բայց Գեր. աստիճանի անընդհատ բարոյական խրատներ եւ Ս. Գրոց քարոզութիւններ տալէն չկրցան իրենց բաղձանաց հանել. միայն Բոսֆորեան Մատաթ. իա անուն կրկնապարտ մը փոքր ինչ համարած էին, անա սոյսօր նա ալ իր մայրենի եկեղեցոյ զիրիկ զիմեք, մեր Գեր. աստիճանի պահպանիչ եւ օրհնութիւնը վայելելով, որուն համար արդարեւ կարմրեան քանի մը պանդուխտ մանկամիտները:

Կաղաչեմք. ... խմբագիր, որ ձեր աղղօգուտ թիւթիւրուն մէջ անկիւն մը չը հնորհելով հրատարակէք ի միութեամբ Մեքուրեան Թաղապետին անդամոց:

Ատենապետ Ատենադպիր Տեսուչ Ս. Գեորգեան Մեքուրեան Գեորգեան 1870 յունվար 20

Ի Կարս, Մեքուրեան ընթերցասիրաց Թաղապետ

նի չափ ուսումնասիր անձինք իրենց հայրենակցաց մէջ ուսում եւ կրթութիւն ծաւալելու աղնիւ նպատակաւ Մեքուրեան ընկերութիւն մը կազմելով Կ. Պօլսոյ Մեքուրեան ընկերութեան հետ կապուելու խնդիր դրած են առ Մեքուրեան Գրիգորիս Գեորգեան Գառնութեան, որ ինչպէս յայտնի է, Մեքուրեան ընկերութեան առաջին հիմնադիրներէն մէկն եւ մինչեւ յայսօր ալ անոր յարատեւելուն եւ ամեն կողմնաւորածութեան զլիսաւոր ջանադիրն եղած է:

Վերջ իշխալ նորահաստատ ճիւղն արդէն իր արգելափակումը մ'ալ մատակարարել սկսած է, որով կը յուսնէ թէ կարեւոր նպատակ տրուի մատուցանէ Նիւթայն աղղայնոց մատուցողան զարգացմանը: Այսպիսի ջանք մը դահութեան եւ քաջախելութեան արժանի է:

Եւ զօրիկայն ալ կը գրեն թէ տեղւոյն Մեքուրեան ընկերութեան ընթերցարանը չորս—հինգ հարիւր յաճախող աշակերտս եւ ունենդիր կուսնեայ իրական օրերը. բայց գարնոցն նախկին վարժապետը քառութեամբ պարզամիտները գրգռելով ընկերութեան վրայ անտեղի գրապարտութիւններ ընելու տալ, եւ մինչեւ իսկ կը ջանայ եղբր քայքայել յիշեալ արգելափակում ընկերութիւնը:

Տեսուչն առաջնորդ Գեր. չղնաւորեան Յակոբ վարդապետը քանիցս անգամ հրաւերատուցեր, բայց չ'ըլլալու ինչ պատճառաւ չէ հոգնէր այցելութեամբ մը սրտուել ընկերութիւնը: Ասիկէ ընկերութեան թիւսմիները բնականաբար խրատայն առեր են:

Այս լուրը երբէ ստաց. է՝ իրաւունք կուտայ ըսելու թէ յիշեալ Գեր. վարդապետը յառաջադիմական գործոյ բարեկամ չէ, այլ իր ժողովրդեան տգիտութեան ու թշուառութեանը մէջ կը փնտռէ իր շահը:

Կը յուսանք որ Եւրոպիոյ Գեր. առաջնորդը կը փութայ ցրել այս կարծիքը, որ ոչ պատիւ կրնայ բերել իրեն եւ ոչ որ եւ է շահ:

17 փետր. 1870 Վալիտէ Խան. Էֆէնտի

Կեսարիոյ Ս. Կարապետի վանոց զիւրեթիկ գարնոցի մատակարարութեանը դրամադրութիւն պատրաստելու նպատակաւ բացուած ընկերութեան մինչեւ հիմա Մեք. Նուիրատուաց կողմանէ հնորհուած հանդանակութեանց ցուցակը հետզհետէ Մանգուլիէն էֆէնտար աղղօգուտ լրագրոյ միջոցաւ հրատարակուած ըլլալով. բոլոր եղած նուէրներուն գումարն է 39610. Այս ընկերութեան հիմնադրութեանը շարժառիթ եղող Կեսարացի Գանձապետ հանդուցեալ Գալոք Եպիսկոպոսին Ս. Կարապետի վանոց գարնոցի մայր գրամ ըլլալու համար կտակած 30 լիւրս:

Եւ Մարաշի հանդուցեալ Գովհանէս Եպիսկոպոսին նոյնպէս Ս. Կարապետի վանքին ըրած կտակէն յիշեալ գարնոցի մայր գրամ ըլլալու համար օրհնուած 134 լիւրս:

Վերջիշխալ երկուց կտակաց գումարը հարիւր վաթսուս եւ չորս լիւրս, այն է 16400 ղշ եւս տեղ յառաջ 28 յունիս 1869 թուով ընկերութեան Ընդհանուր Ժողովոյն ստորագրեալ յայտագրով, եւ տեսուչ Ժողովոյն վաւերացեալ ընկալագրով Մեք. Մանուկ Էֆէնտի Մանուկեանին կողմանէ յիշեալ ընկերութիւնն ընդունած է:

Ուստի ընկերութեան բոլոր գրամադրութիւնները մէ 56040 ղշուրէ:

Սոյն պատահութեամբ բացուած ընկերութեան ամեն բարեօրոտ նուիրատուաց մեր խորին հնորհակալութիւնը յայտնելով, կը մտախնայ միանգամայն, որ ըստ օրինակի յիշեալ հոգեւոր եւ արժանային շատակ Ս. Հայր. ի կենդանութեան եւ ի վախճանի իրենց անունը անմահացնող Արքեպիսկոպոս թիւթիւրուն մէջ օր ըստ

... մէջ եւ տեղւոյն աղղայնոց հայրենակարութեան եւ պատուոյ զարգացմանը հրաւեր կը կարգայ որ իրենց նպատակը ընծայեն, ասորոյն սոյս սրտաշարժ կողմէ: Այս պայմանական բողոքը գերեւ անտարբեր հողինքը իրենց մահացու թմբիկէն չսթափելու, հանդանակութիւնը վճարական արգելիւք մը սրտադրած չէ, գերեւ իրենք միեւնոյն ամառ եւ աւերուն վիճակի մէջ կը մնան, մինչեւ իսկ ցանձնափորոք իր պայտօնին յաջողութեանէն յոսարեկ կը պարտաւորի հըրաժեշտ տալ ինչպէս կ'իմանամ:

Վարժարանաց ուսանող մանկտին՝ արդ. եւ էգ. երբէ ունենոր՝ օտարին գարնոցը կը գիմէ շինովի լուսաւորութեան անգարով չլարուելու. երբէ չըքաւոր՝ գերեւներու մէջ կը գերեւի, եւ իր անտիական օրերը դատարկաւուն կեանքի մէջ կ'ստաննէ, ուսմանց հիւթին տեղ ապականութեան տաճակ օղբ չնշեալով: Ստուգել, բարեկամ իզմիրի նիւթական ճակ դրից առնել, եւ նախանձիկ անցեալին քով անտարբեր բարոյական ամոյն կացութիւնը անհետեւ եւ դատապարտելի բան մ'է:

Մատարակոյ կուսակցութեանց կոյր ողբն երբէ անհետի, հիւսրեայ հակապարտութեանց շրմուի հարը երբէ մարի սոյս քան աղեկայ մէջ, եւ անդգդայութեամբ տագնաւած սրտերը երբէ թնդան աղղապետական զգացումներով, կանգնեալին նաեւ անոնց չարաշուք հետեւութիւններն, որոնք մանաւանդ մանկութիւնը, ապագայ ընկերութիւնը, կը թուստորեն: Վայ աւանց, որ այս նախատակութեան դահիւճը կը դառնան:

Երբէ հանրական վտանգ մը տեսնամք ընկերական անհատ անոր դէմ խիղախելու պարտք մը կը լըզհալ իր լըզհալ խորէն, ուղղակի պատմաբանը: Հրապարակային անկեղծ գրիչը ոչ նուազ նախական պայտօն մը ունի, որ է իրական վտանգը անպարտակցոյց տալ եւ մտքերն ու սրտերը յուզել անոր դէմ: Ասի փոխաւեալ աղղապարտութիւն մ'է:

Սոյն նպատակաւ ասիկց առաջ իզմիրի մերադնէից նախկին յառաջադիմական եւսանդն ու հոգալի յիշեցի, անոր արդի հակադէմ վիճակին նկարագրելու ըրի, ցաւ յայտնելով եւ միտաւար հետեւանքը նշանակելով:

Արդարեւ ինչ կը մտածէ արգեօք մինչեւեւ իզմիրի վրայ ծանրացող տեղաւոր վարդապետի կերպարանը մը կ'ուզէ տալ եւ գողցած մատերով բար մ'ալ ինձ կը նետէ, եւ ճանախու եւ օգտակար հրատարակում մը ոչ—աղղապետական կը համարի: Երբ Արքեպիսկոպոս լուսնի զիտակ՝ կամովին կը ջանայ իր հայրենակցաց վերջերը ծածկել թերեւս առ ամօթոյ, ոչ թէ բոյժ կընծայէ անոնց, այլ կը ճարակէ ու կը գրգռէ:

Երբ կը պարծի թէ ամեն ինչ անդրեւ եւ յաջող վիճակի մէջ է, իրութիւնը բարձրագոյն կաղապակէ իրեն դէմ եւ գարնոցներու փակման արատը չկրնար սրել անոնց վրայէն:

Գաւառական գեղի մը յետին գրպուրոյն գողցելն անդամ մեծ աղետ մ է, ուր կը մնայ իզմիրի պէս քաղքի մը, որ գրամական միջոց եւ կարողութիւն ունի, եւ ցաւալի կըբեր այս վիճակը կրնան ծնել:

Կարապետ ճանր է, եւ իզմիրի ու չիմ հատարակութիւնը կախարդիչ հրապարակներու շանաւորով պէտք է որ իր շահերն ու արժանապատուութիւնը փրկելու աշխատի:

Բարեկամ Էֆէնտի

Եւստիպէն կը գրեն թէ երստեւ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կայսերական զորաց համար հինգ-
վեց հազար քիլո խմայելի ցորեն պի-
տի գնուի եւ գնահատութիւնը 'ի գործ
պիտի գրուի յառաջիկայ հինգ-շաբթի
օրը 26 փետրվար :

Ռուսի յիշեալ ցորենը մատակա-
րարելու յանձնառու վաճառականը
կը հրաւիրուին ներկայանալու 'ի Յա-
րի Շուրա 'նոյն օրը ժամ 6 ին ըստ տաճ-
կաց :

19 փետրվար 1870
ի Գուռն Սպարապետի :

Անցած օրեր ծանուցում էր որ
կայսերական զորաց համար հարկւր
քսան հազար օխայ բաւական աշ-
պինքն արդար իւղ պէտք ըլլալուն
գնահատութիւնը 'ի գործ պիտի գրուի
ուստի 'ի գործ գրուեցաւ . բայց հի-
մայ քսան քսան եւ հինգ հազար օխայ
իւղի գնահատութիւնը տեղի 'պիտ-
տի ունենալ յառաջիկայ հինգ-շաբթի
օրը փետրվար 26 :

Արդ յիշեալ տալ սեղող վաճա-
ռականը պէտք է որ նոյն օրը ժամը
6ին միջոցները Տարի Շուրայի կողմը
գտնուին :

17 փետրվար 1870
ի Գուռն Սպարապետի :

Մանկագիտական խորհուրդի հացա-
գործ Եօրկիին հաշիւները նայելու հա-
մար Սինտիք գրուած ըլլալով, յիշեա-
լին վրայ առնելիք ունեցողներուն ի-
մաց կը տրուի որ սոյն ծանուցման
թուականէն մինչեւ տասնեւ հինգ օր
Սինտիքի մասին փոփոխելի ներկայանա-
լով, առեւտրական կանոնաց 198 եւ
199 յօդուածներուն համաձայն առնե-
լիքնին արձանագրել տան :

ՄԵԼԵՏԷՐ

Սինտիքի մասին Սյալմանին հա-
շիւները նայելու համար առժամանակ-
եայ Սինտիքները Բաբորթո տուած ըլ-
լալուն պատճառաւ, յատուկ Սին-
տիք կարգել պէտք ըլլալով, սոյն ծա-
նուցման թուականէն մինչեւ հինգ օր
առնելիքները եթէ թիւարեթիւա-
նէն Սինտիքի մասին փոփոխելի ներ-
կայանաւ եւ անձամբ Սինտիք չկարգեն,
փոփոխելի պէտք եղածն 'ի գործ 'պիտի
դնէ . առկէց զատ, իմաց կը տրուի
առնելիքներուն, որ սոյն ծանուց-
ման թուականէն մինչեւ քսան եւ մէկ
օր փոփոխելի գալով, առեւտրական կա-
նոնաց 198 եւ 199 յօդուածներուն
համաձայն առնելիքնին հաստատեն եւ
վերջիւնալ Բաբորթոն վրայ գիտո-
ղութիւննին յայտնեն : Եթէ մինչեւ

Շ Ն Ո Ւ Ս Ի Ս Ե Ր Ո Ւ Ս

ՇՈԳԵՆԱԿԱՆԵՐՈՒՆ ԵՐԹԵԻՆԵԿԻ ԺԱՄԵՐԸ

1870 ՓԵՏՐՎԱՐ 19 ՀԻՆԵԳՇԱԲԹԻ ՕՐԻՆ ՍԿՍԵԱԼ

ՄԻՆԵՑԻ 'Ի ՆՈՐ ԿԱՐԳԱՐՈՒԹԻՒՆ

ՎՈՍՓՈՐՆ ԻՋՆՈՂ ՇՈՂԵՆԱԿԱՆԵՐԸ

Ժամ թիւ չորհին.

Ե-բաւական է

- 1 30 19 Ենթինաւալէն Պէտլեքտէրէ, Թարապիտ, Ենթինաւալէն,
Յիմէնիա, Էմիրկէն, Բ. Հիսար, Պէտլեք :
2 15 22 Բուսիլի եւ Անտուրու Բալաթ, Պէտլեքտէրէ, Թարա-
պիտ, Ենթինաւալէն, Էմիրկէն, Հիսար, Պէտլեք, Վանիքտէրէ,
Գուրուչէն :
3 45 20 Ենթինաւալէն Պէտլեքտէրէ, Թարապիտ, Ենթինալէն,
Սիմէնիա, Էմիրկէն, Հիսար, Պէտլեք, Անտուրու,
Գուրուչէն, Օրթաքէրէ, Պէտլեքտէրէ, Գապաթալ :
5 49 Պէտլեքտէրէ Թարապիտ, Ենթինաւալէն, Սիմէնիա, Է-
միրկէն, Բ. Հիսար, Պէտլեք, Անտուրու, Գուրու-
չէն :
7 3 Ենթինաւալէն Պէտլեքտէրէ, Թարապիտ, Պէտլեք, Են-
թինաւալէն, Էմիրկէն, Գանուր, Բ. Հիսար, Գանուրիլ, Ար-
նաւուրտէրէ, Պէտլեքտէրէ, Օրթաքէրէ, Գուրուչէն,
Իւսկիւտար, Գապաթալ :
8 30 22 Ենթինաւալէն Պէտլեքտէրէ, Թարապիտ, Պէտլեք, Են-
թինաւալէն, Էմիրկէն, Հիսար, Պէտլեք, Անտուրու,
Օրթաքէրէ, Պէտլեքտէրէ, Գապաթալ :
9 30 5 Պէտլեքտէրէ Թարապիտ, Ենթինաւալէն, Էմիրկէն, Հիսար
Անտուրու, Գուրուչէն, Օրթաքէրէ, Պէտլեքտէրէ :

Ա-բաւական է

- 1 30 1 Անտուրու, Պէտլեքտէրէ, Օրթաքէրէ, Պէտլեքտէրէ,
2 5 Անտուրու, Պէտլեքտէրէ, Օրթաքէրէ, Պէտլեքտէրէ,
2 45 4 Անտուրու, Պէտլեքտէրէ, Օրթաքէրէ, Պէտլեքտէրէ,
3 30 12 Անտուրու, Պէտլեքտէրէ, Օրթաքէրէ, Պէտլեքտէրէ,
4 45 1 Անտուրու, Պէտլեքտէրէ, Օրթաքէրէ, Պէտլեքտէրէ,
11 4 Անտուրու, Պէտլեքտէրէ, Օրթաքէրէ, Պէտլեքտէրէ :

Ա-բաւական է

- 1 45 3 Վանիքտէրէ, Պէտլեքտէրէ, Պէտլեքտէրէ, Գուրուչէն,
Գապաթալ :

սոյն պայմանաւորով վերջը չգան,
առնելիքնին չը հաստատեն եւ դի-
տողութիւննին չ'յայտնեն, առեւտրա-
կան կանոնաց 210 երրորդ յօդուածին
համաձայն Մասայի գուրու թուրքով
պէտք եղածն 'ի գործ պիտի գրուի,
եւ դուրսերը գտնուող առնելիքնոր-
ներուն համար ալ ըստ կանոնաց ըն-
թացք պիտի բռնուի :

Փոփոխելի Մանկագիտական գործոց

Այս լրագիրը չաբար ընկու անդամ
կը հրատարակուի, չորեքշաբթի եւ շա-
բաթ օրերը, Բաժանորդագրուելու ան-

դերն են Կ. Պոլսի Չինիլի խանը վերի
թարկը թիւ 6, Մասայի խորհրդատունը .
Իսկ գաւառաց մէջ հետեւեալ հոգա-
բարձուաց սեփականները .
ԻՋՄԻՐ. Ստեփան աղա Տէալեան .
ՆԻԿԱՄԻՐԻԱ. Թորոս աղա Ոսկերի .
ԱՍՏԱՅԱՅԱ. Գարուծիւն աղա Նազա-
րէի .
ՏՐԱՊԵՏՈՐ. Խաչատուր աղա Լիւստան .
ԿԱՐԻՆ. Կարապետ պատուելի Ջա-
րաբան .
ՍԵՐԱՍՏԻԱ. Վարդան Գլխաւոր Արդար-
եան .
ԵՍԷ Մ. աղա Խաչիկեան .

ՀԱԼԵՊ. Նիկողայոս աղա Տէր Մար-
դարեան .
ԵՐԶՐԱՅԱՏ. Ընթերցողական թանգարան
ՎԱՆ. Գրիգոր աղա Խաճանեան .
Ուրիշ քաղաքներէ ստորագրուող ու-
ղոյններն այս տեղերէն մէկուն հետ կրնան
թղթով լինել :

Խմբագիր-ՏԵՐԵՔ
Կ. Ս. ԻՍԻԿԻՆԵԱՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍ ԼՐԱԳԻՐՈՑ
Կ. ՊՈԼԻՍ ԶԵՆԻԼԻ ԽԱՆ

Ա.Ռ.Ե.Ի.Տ.Ր.Ա.Կ.Ա.Ն

ԸՆԹԱՑՔ ՓՈԽԱՆԱՌՈՒԹԵԱՆ
21 ՓԵՏՐՎԱՐ
(ՕՍՄԱՆԵԱՆ ԼԻԲՐԱՐԻ ԶԵՏ 100-ԼՈՒՐՈՒՄԵՆԵՆ)
Լոստրա 3 ամիս գործու 109/1—140/1
Մարտիկա » Քրանք 22,90—23,

ԸՆԹԱՑՔ ԳՐԱՄՈՑ
21 ՓԵՏՐՎԱՐ
Անդր. լիւրա զուրու 140,40
Նաբոլէն ոսկի » 87, 8/40
Իմբէրիալ ոսկի » 89, 8/40
Քրքրով » 51,45/40
Հինգ Քրանք » —
Հինգիս » 404
Պղինձ » 107/1

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 21 ՓԵՏՐՎԱՐ
Ա.Ր.Մ.Տ.Ի.Բ
Յորեն կարծիք Պէտարապիտ 30 — 34
» » Աղաթ 30 — 34
» » Պալէթ 29 — 30
» » Պալէթ 29 — 30
» » Թէթիւրաղ 29 — 30
» » Կակուղ Աղաթ 29 — 30
» » Պէտարապիտ 29 — 30
Կիրքա թուան 29 — 30
Յորեն կակուղ Պալէթ 25 — 27

» » Վառնա 25—27
» » Պալէթ 25—27
Եղիպտացորեն թուան 13/1—
» » Անտուրու 43—
Գարի թուան »
» » Անտուրու »
ՆԵՐՔԻՆ ԲԵՐՔ
ԻՆՁԱԿ ԶՈՐ
Պուրա զուրու)
Անտուրու)
Քրքրով)
Էմիրկէն)
Ծակած)
ԲԱՄՊԱԿ ԶՈՐ
Կակուղ 11/1—
Իմիր » 12 —
Ատան » 11/1—
Պարսկաստան » 40 —
Վրաստան » 40/1—
ԲՈՒՐԳ
Անտուրու լուսացուած հոկա 11/1—
» չլուսացուած » 7 —
Բուսիլի լուսացուած » 12/1—
» չլուսացուած » 7/1—
Վրաստան լուսացուած » 16 —
» չլուսացուած » 12 —
» չլուսացուած » 8 —
Տարած » 8 —
Եսկի Շէկի » 6/1—

ՄԱՂԸ
Պարսկաստան հոկա 11 —
Անտուրու » 10 —
Ճիրմակ » 6 —
ՃԵՐԻ
Գաւաթի Ս. տեսակ հոկա 15/1—16
» Բ. » » 15 —
Էնկիւրիլ » » 15 —
Թոգալ » » 11 —
Արքալ » » 11 —
Եօզգալ » » 11 —
Զօրու » » 11 —
ԹԻՅԻԲ
Էնկիւրիլ հոկա 48 — 50
Գաւաթի » » 48 — 50
Պէտլեք » » 48 — 50
Չէրքէլ » » 25 — 26
Վան » » 25 — 26
ԱՅԾԻՄՈՐԻ
Ամալ » 8 — 10/1 կտոր մէկ 0. 1.
Եօզգալ » » » »
Սիւլա » » » »
Էրզրում » » » »
Գաւաթի » » » »
ՉԵՐ
Մուսանիլ հոկա 7/1—
Այլալ » » 7/1—
Մաք » » 9 —
Միւրիլ » » 7/1—

Պղինձ թողալի երկրին մէջ — 40
Սալէպ Գաւաթի միւր հոկա 16 — 40
Ա.Քիւր » 420 — 430
Բիթրէ » 24 — 29
Սուսա » 4/1—
Կտաւա Սինտ » Բիթրէ 44—
» » Բուսիլի » —
Միւսա Պարսկ. Բէշա » 42 — 47
ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ
Խաչիկ Բիթր. տեսակ 100 հոկա 850—950
» Բ. » » 730—800
Ենթին » 16
Շարար փոշի Անդր. Կնդ. 240 —
» » Գաղղ. » 240 — 243
» զուրու Գաղղ. » 280 — 290
Չայ Բանի » հոկա 60 — 76
» Բէթ » 23 — 24
Անագ (ղալայ) Կնդ. 800/1ր. 100
Պղպեղ (պիւր) հոկա 6 —
Կակուղ (չիլի) Պէտլեք » 115 — 120
» » Մարա » 150 — 155
Չին. քտալու 100 հոկա Քր. 108 — 110
Երկաթ ձողակ » 60 —
» տալուակ » 70 —
» Բեւեղ » 70 —
Քարքիլ » 90 —
Բրինձ Խաւիտ 100 Բիթ. Քր. 37/1—37/2
Կարաք Եղ Բիթ. Քր. 42/1—
Խաւեար » 49 — 24